

**ԵԿԵՂԵՅՆ-ՊՆՏՄՈՒԿՆԵՆ**

**ԵԿԵՂԵՅՈՅ ՄԻՈՒԹԵԱՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ  
ՏԵՍՈՒԹԻՒՆՆԵՐ**

Այն ատեն Արեւիլքի մէջ պիտի սկսէին հաւատալ Հոռոմի անշահախնդրութեան և անոր բազմանքներուն անկեղծութեան: Մինչև հիմա կը տիրէ այն գաղափարը, թէ Հոռոմի բոլոր ըրածները ճշմարտապէս քրիստոնէական հոգիէն առաջ չեն գար, այլ լոկ արքայապետութեան և տիրապետելու անյազբազմաթէ: Եթէ Հոռոմ կը յաջողի Արեւելեանները իր այժմեան տիրող պրոտիան հպատակեցնել, ստույգ է որ անկէ արտաքին օգուտներ կը քաղէ: Իր իշխանութիւնը աւելի մեծ կ'ըլլայ, վասնզի բոլոր աշխարհի վրայ տիրապետողի մը կերպարանքը կը ստանայ: Իր ազդեցութիւնը կը կրկնապատկուի, և նոյնիսկ աւելի գա-

մարներ ալ ձեռք կը ձգէ, այդ տոթիւ յառաջ գալիք բողոքի դատերէն և արտօնութեանց խնդրանքներէն, և այլն: Այնպէս որ միշտ պիտի կարենայ ըստել թէ այսպէս վարուած ատեն՝ եսականութեան պատգամէն առաջնորդուած է: Եթէ Արեւիլքի եպիսկոպոսները Հոռոմէ ճանչցուած ըլլաւու համար, հազարաւոր Ֆրանքներ պիտի վճարեն հաստատութեան կոնգակ ստանալու համար, ինչպէս որ պարտաւոր են ընել այժմ Արեւմուտքի եպիսկոպոսները, ի զուրկի աշխատինք Արեւելեաններուն հաւատացնել, թէ հոգիներու փրկութեան համար է որ անոնց միութեանը հետեւ կ'ըլլանք: Իսկ եթէ ընդհակառակն Հոռոմ որոշէ և հաւանի Արեւիլքի հանդէպ իրաց նախկին վիճակը վերանորոգել, և անոնցմէ զանգ մը իսկ ստանալու չհետամտիլ, թիբեւ այդ կողմերուն տիրապետողը երևնալ չկարենայ, բայց ասկէ շատ աւելի մեծ պատիւ մը ստացած կ'ըլլայ, իրացնէ անգին պատիւ մը: Ոչ ոք քայն ատեն պիտի կարենայ իր գիտումը մեղազրել, և արեւ պէս լուսաւոր պիտի երևայ, թէ նա ուրիշ բան չի փնտոնը՝ բայց եթէ Աստուծոյ փառքը և հոգիներու փրկութիւնը:

\* \* \*

կամ [տկ]արութեան կարծիս առնեն կամ փոփոխման, կամ մահկանացութեան ի մարմինն Քրիստոսի նախ քան զխաչն: [զի] անա աստուածային զիրք միևնոյն աւրինակ ասացին [լինել] զՔրիստոս անգաստին իսկ յարգանդէ կուսին և [մինչև ցխ]աչն և մինչև [ց]լաւիտեանս: Ըստ որում ասէ Պաւլոս - Յիսուս Քրիստոս երէկ և այսօր նոյն է և յաւիտեանս, Յետ այսր ամենայնի տեսցուք զհարց[եալսն ի ձէնջ], թէ զի՞արդ փոքր տեսակ չափովք [քանակեղ փայ] իս իսաչին և զիտակէզն կարողա (էջ 255բ) [նայր տանիլ] զանբովանդակելին և զամենա[ծախն Աստուած]: զի] անա Տէր Աստուած մեր հուր ծախիչ է: [Արդ զարմ] զնդ ընդ անտիղի և ընդ հանդէպ [հարցու] թիղ: զի թէ վասն փոքրութեան չափոյն [տանիլք ոչ կարող] անայ տանիլ: ապա ոչ երկինք և եր[կիր և ոչ միա]համուռ աւմենայն արարածք բաւա[կան են տա]նիւ զնա, թող թէ այս ինչ կամ [այն, որպէս ասէ] Սողոմոն յողաութն իւր, թէ եր[կիրք և երկն]ից երկինք չեն քեզ բաւական: զի՞արդ տունս այս կարէ տանել զքեզ . . . »:

Բայց տակաւին կը մնայ կարգադրել միութեան խնդրին ամենէն դժուարին կողմը, այսինքն դաւանական տարբերութիւնները, որոնք դարերէ ի վեր Եկեղեցիներու միջև կը տիրեն: Ինչպէ՞ս լուծել այդ ստուգապէս ամենածանր խնդիրը: Հնար է՞ արդեօք որ միութիւն սեղի ունենայ երբ դաւանութեանց տարբերութիւն կայ: Բացարձակապէս պէտք չէ՞ արդեօք որ Լատին Եկեղեցին հրաժարի սոյն զդաւանութիւններէն, որոնք անազան հոշակուեցան ու հաստատուեցան, և ուսուցուած չէին նախկին քրիստոնէութեան մէջ. կամ թէ պէտք չէ՞ որ Արեւելեան Եկեղեցին ընդունի Արեւմուտքին կազմած նոր դաւանութիւնները: Եկեղեցիներու միջև ճշմարիտ միութիւն մը կամ անկեղծ բարեկամութիւն մը կրնա՞յ արդեօք գոյութիւն ունենալ, եթէ աստուածարանական խնդիրներու վրայ համաձայնութիւն չըլլայ: Յայտնի է թէ ո՛չ:

ՊՐՈՅ. - ԴՈՎՏ. Լ. Մ. ՄԵԼԻՔՈՒՆԻՅԹ - ԲԷԿ

Եկեղեցական միութիւնը ամէն ատեն հնթադրած է հաւատոյ միութիւնը: Բայց կրնամք արդեօք յուսացուի որ Եկեղեցինքն մէկը կամ միւսը, իր վարդապետութեան կէտերէն հրաժարի: Արևելեան Օրթոտոքս Եկեղեցին ստուգապէս զայն երբեք պիտի չընէ: Նա ամէն զաւանուութիւնները անփոփոխ պահած է, ինչպէս որ անոնք քարոզիչացան կաթողիկոսայ Եկեղեցոյ ամէն անդամներէն, նախնական քրիստոնէութեան ատեն: Նա զիրութեամբ պիտի չընդունի Արևմտեան Եկեղեցիին աւանց իր գործակցութեան հաստատած դաւանութիւնները: Ինչ որ նա Փլորինտիոյ մէջ ստորագրեց, յօժարութեամբ չէր, այլ պարագաներէ բռնադատեալ հաւանութիւն յայտնեց, ի՞նչպէս հնար է յուսալ որ Արևելեան Եկեղեցին դաւանի Հոգւոյ Սրբոյ եւ յԵրուզոյ թղթումը, քանի որ նա կը հիմնուի Աւետարանին բառական բացատրութեան վրայ, Եկեղեցոյ հայրերուն վկայութեան վրայ, Կոստանդնուպոլսոյ տիեզերական ժողովին վճռին վրայ, և ընդհանրապէս ընդունած հանգանակին վրայ, որոնց ամէնքն ալ ի Հօրի թղթումէն զտու ուրիշ բանի մասին չեն խօսիր: Եւ որն է ուրիշ շատ մը դաւանական կէտերու մասին ալ, որոնցմով իրարմէ կը բաժնուինք: Լատին Եկեղեցին ալ կրնամք արդեօք իր կողմէն հրաժարի հետագայ ճանգարանի դաւանութիւններէն, որոնք կը պատկանին Հոգւոյ Սրբոյ թղթումն, կամ մաքրարանի պոլութեան, և այլն: Մտքէ իսկ անցընելու բան չէ. որովհետև Լատին միշտ պիտի ըսէ, թէ իր կողմածները հին վարդապետութեանց պարզաբանութիւնները կամ ճշգրտաբանութիւններն են: Բայց արդեօք իրաւացի է որ այս պատճառով բռնադատէ իր Արևելեան քոյրը, ինչպէս զայն ըրաւ Լուսաբանի և Փլորինտիոյ մէջ: Ո՛չ, և գարծառ ո՛չ: Որովհետև այս կերպով կեղծաբարութիւնը պաշտպանած կ'ըլլայ, և բռնադատած կ'ըլլայ ուրիշները դաւանիլ այնպիսի կէտեր, որոնք անոնց համոզմամբ ճշմարիտ չեն: Ի՞նչ կը մնայ ուրեմն ընել, Կացուցութիւնը յուսահատական չի՞ դառնար արդեօք, Դարերով վիճարանութիւններ շարունակուեցան այդ խնդիրներուն շուրջը, և երբեք չկրցան քայլ մը ստանալ տանիլ

միութեան խնդիրը: Քանի որ երկու Եկեղեցիներու ալ տեսակէտը բացարձակապէս իրաւացի կը տեսնուի, ոչ մին և ոչ միւսը հնար է իրր հերետիկոս ամբաստանել: Ի՞նչ կը մնայ ուրեմն ընել, բայց եթէ ամաճայնութեան կերպ մը գտնել:

\* \* \*

Պէտք կ'ըլլար ցուցնել և հաստատել թէ, զոնէ շատ տեսակէտներու ներքև, հաւատքի իսկական տարբերութիւն չկայ, և թէ երկուքն մէկ եղած տարբերութիւններն, ստուգած արանական բանաձևերու խնդիրներն:

Այդ պարագային միութիւնը իսկոյն հնարաւոր կը գառնար, և երկու Եկեղեցիներէն իւրաքանչիւրն ալ կրնար պահել իր վարդապետելու և դաւանելու կերպերը, և մէկը միւսին իր դաւանարանութեան ոճը ստիպողական չէր դարձնար: Ուրեմն Արևմտեան Եկեղեցոյն պարտքն է, որ Արևելեան Եկեղեցիին բացատրէ ու հաստատէ, թէ իր նոր կազմած հաւատոյ վճիռները ուրիշ բան չեն, բայց եթէ հաւանեց քրիստոնէութեան մէջ ընդունուած նախընթացներէն քաղուած եզրակացութիւններ: Այն ատեն Արևելեան Եկեղեցին ալ կրնայ այդ տեսակէտը իրր օրինաւոր և կանոնաւոր ճանչնալ, առանց պարտաւորեալ ըլլալու ինքն ալ միևնոյն կերպով վարտելու և անոր դաւանական վճիռները քարոզելու, և այսպէս կրնան երկուքը իրարու հետ հաշտ ապրիլ, և փոխադարձաբար զիրար չզատապիտեալ:

Իրաւ որ հնար չէ Եկեղեցական հաղորդակցութիւն մշակել այն հերետիկոսներուն հետ՝ որոնք սխալ վարդապետութիւններ կը սորվեցնեն: Բայց ինչո՞ւ ներքին պիտի չըլլայ, որ Եկեղեցոյ մէջ գտնուին այնպիսիներ, որոնք ամենեւին մոլորութիւն մը չեն վարդապետեր, բայց միանգամայն չեն դաւանիր ամէն կէտերը զօրս Արևմտեան Եկեղեցին այժմ կը վարդապետէ: Անշուշտ հին գաբերուս սուրբ հայրերը կաթողիկոս Եկեղեցոյ տնդաժներ էին, և նայնիսկ Եկեղեցոյ ամենէն մեծ զարդերն էին, բայց այսուհանդերձ անոնք չզուսանեցան, թէ Հօրին Սուրբ կը թխի ի յԵրուզոյ, թէ մաքրարան մը կը կայ, թէ Սուրբ Կոյսը առանց մեզայ տնարատ յղացած է, և այլն: Արդ, Արևելեան Եկեղեցին սակաւին այդ միև-

նոյն կացութեան մէջ կը մնայ: Ան չի մասնակցեցաւ Արեւմտաքի մէջ կատարուած վարդապետական ընդդէմաշարժին, որոնք իրեն համար օտար մնացին և հիմա այլևս անհնարութեան մէջ կը գտնուի. այդ Արեւմտեան գործողութիւնները ճանչնալու: Թող իրեն իրաւունք տրուի պահել այն գրութիւնը: Չոր ունէին նախնի դարերու սուրբերը: Թող իրեն ներուի փրկութեան հասնել այն հաւատքով, զոր ունեցան մարտիրոսները, և զոր դաւանեցան Եկեղեցւոյ վարդապետները: Աստուածարանական կարծիքներու տարբերութիւններ պէտք չէ որ արգիլեն Եկեղեցիներու միութիւնը:

Պէտք է նշոյնիս յայտարարել, թէ այս կերպ միութիւնը նոր ստեղծուած կամ նոր հաստատուած խնդիր մը չէ, այլ միայն աւելի բացայայտ և աւելի կենդանի ձև մը տալ է այն միութեան՝ որ միշտ եղած էր, և որ երբեք ամբողջապէս կորած չէ: Աւելի լաւ բացատրելու համար կրնանք ըսել, թէ երբեք Արեւելք և Արեւմտաք իրարմէ բոլորովին չբաժնուեցան, այլ միայն ցաւալի պահութիւններ և նախանձընդդէմ հակառակութիւններ տեղի ունեցան, և պէտք է որ միութեան կէտերը աւելի ուժովման և յարաբերութիւնները արտաքին և տեսանելի ըլլան: անտեսանելի ըլլալին չի բաւեր: Այս կերպով տեղի կ'ունենայ հաւատոյ միութիւն մը, միևնոյն աստիճան ուրիշ կողմէ տարբերութիւն մը ինչ ինչ կէտերու վրայ, որոնք մէկուհի կողմէն բացայայտ կերպով անանգուած կ'ըլլան, իսկ միւսին կողմէն ծածուկ կերպով ճանչցուած, այսինքն, իբր հինէն ընդունուած վարդապետութեանց մէջ լռելեայն պարունակուած կէտեր: Եւ եթէ ապագային տիեզերական ժողով մը գուժարուի, ուր ազատաբար հաւաքուին բոլոր ջրիտանէութեան մասերը, և Արեւելեաններն ալ, առանց բարոյական ճնշում և բռնադատութիւն կրելու, համոզուին Արեւմտեաններուն վարդապետածին ճշմարտութեանը և պաշտօնապէս ընդունին առանց ըսածները, այն աստի Արեւելեան Եկեղեցին ալ կրնայ բացայայտ կերպով օւսուցանել Արեւմտեանին ընդունած ճշմարտութիւնները, ինչ որ ստուգուի փոփոքելի և երջանիկ կացութիւն մը եղած կ'ըլլայ:

Ահա թէ ինչ կերպով կ'իմանամ ես եր-

կու Եկեղեցիներու միութեանց իտաքը: Այդ միութիւնը պէտք է ըլլայ, ամէն տեսակէտի ներքեւ ազատ գործողութիւն մը. և ոչ թէ խիզճերու վրայ քոնպրատական ճնշում մը: Ուստի ինչ որ ես միութեան վրայ կը խօսիմ ու կը գրեմ, կ'ուզեմ որ ճիշդ ու ճիշդ այս իմաստով ասնուի: Ես ոչ Հատինները կ'ուզեմ խաբել և ոչ Արեւելեանները, կարծեցե՛ն տալով, թէ միութեան գաղտնիքն ներքեւ բոլորովին տարբեր բաներ կ'իմանամ: Թերեւս այստեղ յայտնած տեսութիւնն հակառակ ըլլայ ասկէ առաջ իմ ըսածներուն և գրածները: Բայց որչափ աւելի կը քննուի ու կ'ուսուցանուի այդ խնդիրը, այնչափ աւելի կարծիքները կը փոխուին:

\* \* \*

Այժմ պէտք է քանի մը խօսք ալ աւելցնել այդ նպատակը իրագործելու համար պէտք եղած միջոցներուն վրայ, այսինքն, Եկեղեցիներու արտաքին և տեսանելի միութիւնը իրականացնելու վրայ: Այդ միջոցները իմ կարծիքով շատ պարզ են: Առանք երկու զէնքեր են, շատ հին և ամենուհի ծանօթ, այսուհանդերձ շատ քիչ անգամ գործածութեան գրուած: Միևնոյն այս երկու զէնքերն են որ ամէն կրօնական գործի մէջ ալ պէտք է գործածուին. ստոնց անունն է, ԵՄԻՐՏՈՒՅԻՆ և ԱՆԻ: ԸՆՄԱՐՏՈՒԹԻՒՆը պէտք է ճանչնալ ինչպէս որ է, և ուրիշներուն ճանչցնել ինչպէս որ կը ճանչցուի: ԸՆՄԱՐՏՈՒԹԻՒՆէ վախճալու չէ, ան միշտ գեղեցիկ է և միշտ թագուհի, նոյնիսկ եթէ երբեմն կը վայսցնէ ալ: ԸՆՄԱՐՏՈՒԹԻՒՆը ճանչնալու մէջ թերութիւնը, միշտ ինքն իրեն վրէժխնդիր կը դառնայ. իբ պատիժը իր մէջն է:

Արեւմուտքի մէջ երբեք մարդ չէ եղած որ վերոյիշեալ Արեւելեան խնդիրները խնդրութեամբ ճանչնայ: Ի՞նչ մը աղէկ ճանչնալու և հասկնալու համար, պէտք է ոչ միայն մէկ կողմին ըստը լսել, այլ և միւս կողմին իտսածն ալ մտիկ ընել: Արեւելեան խնդիրը մշակելու համար, պէտք է Արեւելեաններու հօգին ճանչնալ, Արեւելեան Աստուածարաններուն փաստերը լսել:

Արևելեան Սկիզբեցոյ բազմանքները իմա-  
նալ, Բայց սրն է բռնուած կիրպը: Արև-  
մբտեաններ իրենց սենեակին մէջ կը փակ-  
ուին, միշտ իրենց գաղափարներով կը սնա-  
նին, միւս կողմին փաստերուն յիմար աչ-  
քերստի կը փակին, և կ'ուզեն խնդիրը լու-  
ծել միմիայն իրենց տեսութեան վրայ հիմ-  
նըւելով: Հետեանքը ուրիշ բան չի կրնար  
ըլլալ, բայց եթէ կարծատես ու նախապա-  
շարեալ, և ստէպ սնիրաւ դատաստան մը:

Ամենէն առաջ պէտք է փնտռել ճշմար-  
տութիւնը, Եկեղեցիներու բաժանման գըժ-  
բայտ սկզբնաւորութեան վրայ: Յանցանքը  
միմիայն Արևելեաններուն վրայ կ'ուզուի  
նետել, և նկատի չ'առնուիր Արևմտեան-  
ներու կողմէ գործուած սխալներու և յան-  
ցանքներու երկար շարքը: Միմիայն Փո-  
տոսի և պահտութիւնները մէջտեղ կը բեր-  
ուին, և Փին քննուիր անոր հակառակորդին՝  
Նիկողոս Ա.ի նամակները, որոնք մեր առջև  
կը պարզեն թէ ինչպէս այդ քահանայա-  
պետը, իր մարտաւան հոգեօգը, իր խորխո-  
տանքներովը, կոտանդուապոսոյ Եկեղե-  
ցիին վրայ կատարելագոյն տիրապետելու  
ձգտումներովը, և զան Նազիմ Եկեղե-  
ցոյն մասի մը վերածելու նպատակովը,  
նոյնչափ պատասխանատու է բաժանման  
տառը գաղտն, որչափ Փոտոսը: Միքայէլ  
Կերուարիտտ իրաւամբ կը մեղադրուի, բայց  
չի ուսուցնասիրուիր իր հակառակորդին՝  
Լեոն Թ. պապին նամակները, որոնք լու-  
տանքներով լիցուն են, և զիմացիին հագին  
զկծեցուցանելու և զգտուութեան վերաւորե-  
լու համար գրուած: Սոգորաբար ուրիշ բան  
չի յիշուիր, բայց եթէ պապին նուիրակին՝  
Նուարիտտո կարտինեանին բռնան ընթացքը  
և յարուան ոգին, որոնք ստույգ իրաց վի-  
ճակը բարեքեցու միջոցներ չէին: Եթէ էս  
ալ Արևելեան խնդրին վրայ դատաստու-  
թեանց մէջ՝ այդ կէտերը չ'ընտելի, պատ-  
ճառը այն է, որ տակաւին լաւ կիրպով  
ուսուցնասիրած չ'էի այդ պապերուն նա-  
մակները:

Երբեմն Արևմտեաններ այնքան առաջ  
կ'երթան ըսելու, թէ Արևմուտք մեծամեծ  
բարիքներ ըրած է Արևելքին: Եւ ամենե-  
ւին մտադրութիւն չեն դարձներ, որ Արև-  
մբտեան ազգերուն, նոյնիսկ պապութեան  
ալ ձգտութեանն ու քաղաքականութիւնը

ուրիշ բան չէին, բայց եթէ միշտ, գոնէ  
վերջին ժամանակներուն մէջ, Արևելքի  
գէժ ուզուած թշնամութիւններ, կը մոռ-  
նան իսկ, թէ կարուոս Մեծը պատկերու հա-  
մար, հարկ եղաւ պաշտօնագէս կործանել  
Բիւզանդական գտնը, և թէ մինչև իսկ Յոյն  
վեհապետներուն ուզեցին զլսանալ անոնց  
հնաւանդ Նովովակազան կայսր տրտոսը: Չեն  
յիշեր թէ Բիւզանդիոնի կայսրերուն գէժ  
պատերազմներ մղուեցան, և թէ Իտալիոյ  
մէջ ունեցած օրինաւոր ստացուածքները  
յափշտակուեցան կոտանդութեանն սուտ  
տըւութեան պատրուակին վրայ կ'ընուե-  
լով: Կը մոռցուի ևս թէ կործեցեալ իս-  
չակիրներն եղան, որ Արևելեան կայսրու-  
թիւնը կործանեցին, Յունաստանը նուաճե-  
ցին և զարերու տեղուութեան գայն ճնշե-  
ցին և սորկացուցին: Կը մոռցուի նոյնպէս,  
որ Իննովկենսիոս Փ. պապին հրամանով,  
առանց խղճահարութեան յափշտակեցին Յոյ-  
ներուն եկեղեցական ստացուածքները, ու  
անոնց եկեղեցիները Հատին եկեղեցիներու  
վերածեցին: Յոյն եպիսկոպոսներ իրենց ա-  
թոններէն վնասեցին, նոյնիսկ բազմամայ  
թեմակաւներ:

Պէտք է ճշմարտութիւնը ճանչնալ դա-  
ւանական տարբերութեանց մասին ալ, և  
եթէ կ'ուզուի այդ գետնին վրայ համաձայ-  
նութեան մը յանգիլ, պէտք է նախապէս  
իրաց կացութիւնը գիտնալ, թէ ի՞նչ և ի՞նչ-  
պէս է:

Բայց ահա ճիշդ այս կէտն է, որ միշտ  
զանց եղած է:

Այդ խնդիրներուն վրայ շատ գրուած է,  
և մասնաւորապէս Նոզեոյն Սրբոյ բղիման  
և բողարը հացի կիրառութեան համար, որ  
Միջին դարերուն իբր վարդապետական  
կէտ մը նկատուած էր, և ոչ իբր պարզ  
եկեղեցական բարեկարգութեան վերաբեր-  
եալ խնդիր մը: Այդ մասին ալ կը պահէին  
հակառակորդներուն տեսութեանց և իսկա-  
կան դժուարութեանց ծանօթութիւնները:  
Իւրաքանչիւր կողմ խնդիրը իր տեսակէտէն  
նկատի կ'առնէր, իր ուզած կերպով կը պատ-  
ճառարանէր, և երկու կարծիքներուն հա-  
մաձայնութեան գալը միշտ անհնարին կը  
գառնար:

Թրգմ. Մ. Ա. Օ.

(Շարունակելի՝ 3)